

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԿԱՂԱԿ

ԿՐՈ ՊԱՐԵԿ ԱՊՀՐՈՒԹԻՒՆ :

Իւստիւսէր ընթերցողաց չնորհաւորելով Բազմավէպը իր Ա եցերորդ տարին և հասարակաց՝ յոր տարին, իբրև դոյզն կաղանդչէք պատշաճ կը սեպէ ընծայել զգիտցողաց տեղեկութիւն մը տարւոյն առջի օրը հաղանդ ըսուելուն, և նոյն օրուան ընծայատրութեանց և սովորութեանց վրայ :

Լաղանդ անունը մեր մէջ մոտած է Հռովմայեցւոց տօմարէն՝ մեր տօմարը շտկելէն ետև . և մեր հին դիւցազնական բայց ոչ անսուրբ՝ Ա ժանրաբէր կամ Ա ժանր անունը մոռոցընել տուելու : Հռովմայեցիք իրենց ամէն ամուց առջի օրերն ալ հաղանդ կ'անուանէին, յունական ժալէ (կոչեմ) ձայնէն առած . որովհետև սովորութիւններն որ ամէն ամսամոխ օրը քուրմ մը ժողովուրդ կը կանչէր կուատունը և կ'իմացընէր՝ թէ այն ամսուն մէջ ինչ տօներ ինչ հանդէսներ պիտի կատարուին . ասկէ մնաց որ մինչև հիմայ ալ Ա րոպացիք իրենց տօմարը կամ օրացոյցը հաղանդաց՝ կ'անուանէն, թէպէտև մեզի պէս Լաղանդ չեն ըսեր տարւոյն առջի օրուանը :

Ծնծայատրութեան սովորութիւնն ալ Ա րոպացիք Հռովմայեցւոցմէ առաջ եկած է կ'ըսեն . և կ'աւանդէն՝ թէ Տատիանոս և Հռոմուլոս անոնց առաջին թագաւորները՝ տարւոյն առջի օրերը Ա տրենուա (Օ օրութիւն) ըսուած զիւցուհւոյն անստառին մէջ պտը տելու ատեն, գիւղականք անոնց ընծայ առուած ըլլան անտառին Ֆղերէն ու պըտուղներէն, անոնք ալ զիցուհւոյն ընծայած, և անկէ սովորութիւն եղած րլայ ամէն տարի նոյնափիսի պտղեղէն

ընծաներնուիրելու Յանոս չաստուծոյն՝ որուն նուիրեցաւ տարւոյն առջի ամիսը, այսինքն յունուարը : Ա երոյիշեալ զիցուհւոյն անունէն մնաց՝ կաղանդչէք ընծաները « Երէնուռէ անուանել, ինչպէս որ մինչև հիմայ Խտալացիք « Երէնուռէ կ'ըսեն, Գաղղիացիք՝ Երէն . և այն ընծաները որ առաջ զից կը նուիրութիւն եղաւ որ մէկմէկու ալ տան :

Մ բեկելեայք կ'երենայ թէ վաղուց սովորութիւն ունէին՝ տարւոյն սկիզբը իրը նոր կենաց կամնոր ժամանակի մը սկիզբ չնորհաւորելու մէկմէկու, և հաւկիթ մը ընծայելու, որ ըստ իմաստափաց՝ սկզբնաւորութեան նշանակ կը սեպուի : Աւ որովհետև իրենց տարին ընդհանրապէս գարնան հասարակածէն կը սկսէր, կը կարծուի որ քրիստոնեայք ալ այն սովորութիւնը հին ատեն կապեցին Օ ատկի տօնին՝ որ նոյն ատենները կուգար, և անկեց ելան զատկական կարմիր հաւկիթները : Ի այց հիմայ թէ այն զատկին հաւկիթները կան շատ տեղ, և թէ տարւոյն սկզբան ընծաները ամէն տեղ . խսկ այս ընծաներուն զանազան ազգաց մէջ զանազան կերպով ըլլալուն վրայ զրելը աւելորդ սեպելով, զառնանք մեր ազգին սովորութեանց և աւանդութեանցը :

Ա եր աւանդութիւնը և սովորութիւնը շատ ազգերէն հին և գեղեցիկ է, ու մինչև նահապետաց օրերը կ'ելլէ : Ա ըսուի մեր հիներուն մէջ՝ թէ Բաբելոնի խառնակութեան ատեն շատ խոռվութիւններէ վերջը երբոր զանազան լեզու և ցեղ բաժնուած՝ ամէն ցեղ մէկ մէկ կողմ պիտի քաշուեին, խօսք զրին՝ մանաւանդ՝ թէ ուխտ ըրին որ երբ համին իրենց տեղը՝ նոյն օրը մեծ հանդէս կատարեն և տարուէ տարի նոյն յիշատակը նորոգեն . այնպէս ալ ըրին թէ իրենք և թէ իրենց որդիքը : Աւ երբոր տօմար զնելով ամէնքն ալ մէկ օրէ մը սկսան իրենց տարեմուտքը, հաւանական է որ նոյն օրուան փոխադրեցին այն յիշատակն ալ, և մէկմէկու փոխադարձ ընծաներով՝ իրենց լեզուին

խառնակութենէն աղատելուն ուրա-
խութիւնը կը նորոգէին :

Իսյց այս յիշատակը, այս հանդե-
սը, այս ուրախութիւնները ով աւելի
իրաւամբ կրնար կատարել և իր յաջոր-
դացը աւանդելքան թէ Հայկ, որ ա-
մէն նահապետներէն գերազանց եղաւ՝
բուն խառնակութեան սկզբնահայրը և
մարդկանց թշնամին՝ այսինքն Ի՞նչը կոր-
ծանելով և սպանմելով, և իր սիրելի
Ճմարիտ հայրենիքը կրկին անգամ ա-
զատելով այն ամբարտաւանին ձեռքէն :
Տարակոյս չկայ որ Հայկ մտուց Հայատ-
անին ամանորաբեր հանդէմները՝ իր
ոճովը, մանսաւանդ որ ինքը կը կարծուի
մեր տօմարին առաջին հիմնադիրն ալ, և
իր զաւակաց անուններն է զրած կ'ըսեն
մեր ամսոց վրայ : Այսկայն Հայատան
ասանկ մեծ յիշատակաց օր մը չէր կըր-
նար աւելի մեծ և սքանչելի յիշատակ
մ'ալչյիշելքանի որ Այսիս իր վսեմ
գլուխը ամպերուն կը քաշէր, Հայկա-
զունք չէին կրնար մոռնալ այն գլխէն
անցած յաւիտենական դիպուածը . տա-
պանը դեռ նոր հասած կ'երենար իր
մէկ հատիկ հաւատարիմ նաւահան-
գիստը, և բոլոր երկու հազար տարուան
ընկղմած աշխարհքը անոր գիրկը կը
յանձնէր . ահագին կէտ ձկան մը նման՝
որ համատարած ծովուն կակուղ լեռ-
ները փլցրնելով, և յատակը երեսը հա-
նելով, լայնապատառ ակօններ բանա-
լով կուգայ սարսափած ցամաքին եզեր-
քը, և յանդգնութեամբ կամ յուսա-
հատութեամբ մը կը ցատքեցընէ իր
վիթխարի մարմինը ջրէն դուրս, և
պոչին ու գլխին տալով կը տատանի ա-
ւազին վրայ, այնպէս կ'երենար տապա-
նը անոնց աշքին՝ երկնային ուժով մը
իր գոգը Այսիսին զարկած ատեն :
Երջ նահապետ նոր տապանէն ելած՝
բոլոր աշխարհիս մէջ մէկհատիկ ալեռ,
Այսիսու սարը կեցած՝ Ճմարիտ Հա-
նոսի և սուտ Գրհոսի պէս՝ գլխուն
մազերէն, վեց հարիւր տարուան մօ-
րուքէն և բոլոր զգեստներէն կը քամէր
աշխարհք լուացող ջրերը, և ծանր
ծանր ասղիս անդին վառվըռուն աճքե-

ըը կը պտըտցընէր . իր ընտանիքը կը
պատրաստէին նոյն լեռան գլուխը շուտ
մը սեղան կանգնել, երկրէս մարած կրա-
կը նորէն վառել, և սուրբ կենդանինե-
րու անուշահոտ ողջակիզովը՝ մեղաւոր
դիականց գարշութիւնը ջնջել : Այ-
տուած վերէն ամպերը պատըտելով
իր լուսեղէն գօտին կամ աղեղը հիւ-
սիսայգի պէս լայնած՝ հորիզոնին մէկ
ծայրէն մէկալ ծայրը կը տարածեր .
ագռաւները հալածական կ'երթային
իրենց նմաններովը երկրիս դեռ մութ-
մնացած տեղուանքը . աղսւնին ձինի
պէս մաքուր թևերը կը թօթւբատէր՝
տարի մը զինքը տապանին մէջ կերա-
կրողին վրայ : Այս և այսպիսի տեսա-
րաններ՝ Հայկազանց գարուն մէջ շատ
կենդանի էին անշուշտ այն կրակէ մըտ-
քերուն և աճքերուն համար՝ որ անոնց
յարմար արարողութիւններ պաւանդե-
ցին իրենց որդուոցը . և անոնք երկու
հազար տարիէն աւելի անցնելէն ետե՛
մեր Բ Արտաշէսին օրերը ալ աւելի
զարդարուեցան և նորոգեցան : Այս
թագաւորը և իր որդիքը շատ հանդի-
սակէր և զուարձասէր մարդիկ էին, ուս-
տի աս նոր տարւոյ տօնն ալ պայծառա-
ցուցին . մանսաւանդ Տիգրան Բ Արտա-
շիսի որդին և Ա աղարշ Տիգրանայ որ-
դին, որ իրենց եղանակը և հօրեղքօրը
Ա աժանքրմապետին զերեզմանին վրայ
փառաւոր շէնքեր շինելով, ամէն տարի
նաւասարդի առջի օրերը (որ մեր տա-
րւոյն ալ գարնան ալ առաջին օրերն էին)
տեսակ տեսակ տօններ, խաղեր, երգեր
կատարել կուտային :

Պայէզիտ գաւառին մէջ Տիատինու
և Ծառփրագգալէի մօտ տարածուած են
Ա լատաղ լեռները (որ հին ատեն Հաղ-
կոտն կամ Հաղկաց լերինք կ'ըսուէին)
գեղեցիկ տեսարաններով, ամենաբեր
բոյսերով, անուշահոտ և փայլվլուն
ծաղկըներով և հազարումէկ յատակ
առուակներով՝ երկրորդ Շիւրակնեայք
կրնան ըսուիլ . այս գեղեցիկ լերանց
մէջ մէկ գեղեցկագոյն մը կայ, Յա-
հապիվան ըսուած հիներէն . հոն էին
մեր թագաւորներուն ձմերոցը, և ի-

ըենց հանդէսներու և որսի տեղերը : Աւասարդի օրերը կ'իյնային մեր օգոստոսի սկիզբները, և աւելի առաջ, որ ատեն որ բնութիւնը հայաստանի մէջ ծաղկած ծիծաղած կը Ճիւար . անոյշ հովերուն, անոյշ հոտերուն, անոյշ ջրերուն հետ ոտք կ'ելքը բոլոր հայաստան, թագաւորը իր արքունական պաշտօնեաներով և բոլոր մեծամեծներով և անհամար զօրաց գունդերով, ժողովուրդն ալ աւելի անթիւ խումբերով՝ կ'երթային այն զեղեցիկ լեռը . քուրմերը արդէն պատրաստած էին իրենց զոհերն ու քաւութիւնները, անոնք ընելէն վերջը զանազան երգեր կ'երգեցուէին 'ի պատիւ դից, դիւցազանց և թագաւորաց . վերջը ժողովուրդն ալ կը սկսէր իր հանդէսները . և վերոյիշեալ յիշատակները բոլոր կը նորոգուէին . որը ջուր կ'իյնար կը լուացուէր, որը ջուր կը սրսկէր ուրիշի վրայ, ու տեսակ տեսակ ջրախաղութիւններ կ'ըլլային 'ի յիշատակ ջրհեղի . հոն նաև աղաւնիներ բերուած՝ ջրին ցնցուղներուն մէջէն դէս 'ի երկինք կ'արձըկուէին, որ նորոգեն իրենց աւտափը : Վաժանայ գերեզմանին քով մեծ հիւրանոց ալ շինած էր և Ա անատուր չաստուծոյ նուիրած . հոն տարոյն առջինեկ պտուղները կ'ընծայէին և օտարականաց կը բաժնէին : Իսոր նման արարողութիւններով այս ամանորաբեր տօները շատ նախանձաւուրութեամբ կը նորոգուէին ամէն տարի . և ազգը այնչափ կպեր էր ասոնց, որ սուրբ Գրիգոր Ռուսաւորիչ ալ երբոր բոլոր հին հայաստանը նորոգեց և շատ յիշատակներ մնացուց, ասոր յիշատակները ըջնջեց, այլ հաստատեց որ ամէն տարի նոյնափափ անմեղ հանդէսներ կատարեն, ոչ 'ի պատիւ Վմանորայ չաստուածներուն, այլ 'ի փառս և 'ի պատիւ սրբոյն Յովհաննու կարապետին և Վթանազինեայ վկային, և մանաւանդ Վրիստոսի հրաշազարդ Վյլակերպութեանը, որ է Ա արդավառին օրը . և այս անունս ալ այն հին սովորութիւններէն առած է . վասն զի այն

հանդէսներուն մեծ զարդարանքն ալ էին հայաստանի աննմանքափուր վարդերը, և զանազան սքանչելի ծաղկըները, որ ջրերուն կաթինսերուն հետ կը սփուէին դէս 'ի վեր՝ դէս 'ի վար ու մէկ մէկու վրայ : Վյա վարդից յիշատակին հետ մինչեւ հիմայ մնացած է մեր մէջ ջրախաղութեան և աղաւնի թացընելուն սովորութիւնը՝ Վյլակերպութեօրը . առաջինին այլազգաբար կ'աշանան հասը, իբր թէ Ա արդեպսակութիւն կ'ըսեն մեր զրացիները . երկրորդին էտ-վերձին ժանայը, այսինքն է Վյաւնեաց տօնավաճառ . երրորդին Ա իձակ կ'ըսենք, և սովորաբար հիմա համը բարձման օրը կ'ըլլայ, որ ամանով ջրի մէջ տնեցիք մէկմէկ բան կը ձգեն, և ամէն մէկուն համար մէկմէկ հատ կը հանեն, և կը ջանան ելածին խորհուրդ մը յարմարցընել, որ տեսակ մը վիճակընկեցութիւն կրնայ ըսուիլ խաղի համար :

Ո'խայն թէ աս զուարթարար յիշատակներուն հետ մէկ ահաւոր յիշատակ մ'ալ խառնուեցաւ հայոց տարեմուտքին՝ այն տօներուն ամենէն ծաղկած ատենը . վերը յիշուած Վրտաշէսթագաւորին անդրանիկ որդին Վրտատաւազգ, որ Վրիստոսի Բ դարուն սկիզբները թագաւորեց, կրակոտ տաքարիւն կտրիճ մ'էր, մանաւանդ թէ քիչ մը բախած . հօրը թագաւորութեան ատենը ամէն տեսակ խոռվութեան հնարքներ հնարքնելն վերջը, երբոր թագաւորութիւնը իրեն անցաւ՝ ալ աւելի խելառ գործքեր ցրցուց, անանկ որ ժողովուրդը իրեն Ծիգար կը կանչէր, իբրև թէ բախուկ . մէկ կողմէն ալ վախ մը ունէր անկէց, որով հետեւ կ'ըսէին առասպելախօս երգիչները թէ Վրտաւազգին տղայութեան ատեն՝ քաջերը, այսինքն մէջնէ աշէիներ ըսուած ոզիները զողցեր են զինքը, և տեղը սատանի ձագ մը դրեր են : Վյնպէս կ'աւանդէն թէ երբոր Վրտաշէսի թաղում կ'ընէին և հեթանոսական սովորութեամբ անոր սիրելիներէն շատը իրենք զիրենք կը զոհէին անոր դա-

գաղացը ետևէն , Արտաւազդ նեղանաւ-
լով ըստ մեռած հօրը . “ Ի՞ս ի՞նչ է .
դուն գնացիր , բոլոր աշխարհս ալ մէկ-
տեղ կը տանիս , ես աւերակներու պի-
տի թագաւորեմ , : Հայրն ալ , կ'ըսեն ,
անիծեց զինքը ըսելով . “ Եթէ դու
“ յորս հեծցիս յազատ 'ի վեր 'ի Ո՞ա-
“ սիս , զքեզ կացեն քաջք , տարցին
“ յազատ 'ի վեր 'ի Ո՞ասիս . անդ կաց-
“ ցես և զլոյս մի տեսցես , : Այսպէս
ալ եղաւ . թագաւորութեանը երկրորդ
տարին ելաւ Արտաւազդ որսի , հեծաւ
իր հեծելակից ընկերներուն հետ , Ո՞ա-
սեաց ներքեկի զաշտերուն մէջ որս ընե-
լու . Ո՞եծամօր գետոյն կամրջէն անցնե-
լու ատեն չեմ գիտեր ինչպէս՝ ձին խրտե-
լով , ինքն ալ դիւահարելով , ձիով զար-
դով զլորեցաւ գետին մէջ , կորաւ , ան-
երեւոյթ եղաւ . կամ ինչպէս լորենացին
կ'ըսէ՝ խոր փոսի մը մէջ ընկաւ անյայ-
տացաւ : Քովի հեծեաները , որ թե-
րես փափաքով և գործակից էին անոր
կորստեանը , համբաւեցին՝ թէ չաս-
տուածները Արտաւազդայ բարկացած
ըլլալով՝ հօրը դէմ գանգտելուն համար ,
յանկարծ զինքը յափշտակեցին ու Ո՞ա-
սիսու սե լեռը քարայրի մը մէջ բանտ
դրին . քուրմելն ալ վրայ բերին՝ թէ հոն
երկաթի շղթաներով կապուածէ մթան
մէջ , երկու շուն (թերեւս իր որսական
չները) ձերմակ ու սե՝ անդադար կը կըր-
ծեն անոր շղթաները որ մաշի քակուի .
Արտաւազդ ալ միմնալով կը սպառնայ
որ քակուածին պէս ելլէ ու բոլոր աշ-
խարհս տակին ու վրայ ընէ : Այս զար-
հուրած՝ Արտաւազդայ տեղը նստողնե-
րէն մէկը հարցուց քուրմերուն , թէ
երբ պիտի ելլէ Արտաւազդ ու աշ-
խարհս աւրէ . անոնք ալ ըսին . նաւա-
սարդի առջի օրը՝ ցու տարեմուտքին՝
Արտաւազդայ շղթաները մաշած մազի
բարակութեան հասած կ'ըլլան , որ ե-
թէ կորի՝ մէկէն կ'ելլէ աշխարհս աւ-
րելու . անոր համար հրաման տուր որ
բոլոր Հայաստան նաւասարդի առջի օ-
րը ամէն գործաւոր իր գործիքը զարնէ ,
դարբինը իր կուանը թնդացընէ սալին
վրայ , պղնձագործը իր մետաղները

հնչեցընէ , այսպէս ամէնքն ալ իրենց
գործիքները զարնեն : Այս լորդապաշ-
տական հրամանը շատ շուտ և շատ հե-
ռու կը տարածուի . անկէ վերջը սովո-
րութիւն եղաւ Հայոց մէջ որ ամէն
տարի տարեմուտքին օրը , որ է նաւա-
սարդի առջի օրը , գեղեցիկ հանդէսնե-
րուն հետ աս ծաղրական ձայներն ալ
կը համեին , իրեք իրեք անգամ իրենց
գործիքները զարնելով , և կ'ըսէին .
“ Ձող ամինան Արտաւազդայ երկաթ-
ները՝ որ մազի բարակութեան հասած
են , և չելլէ աշխարհս աւեր անսպատ
ընելու , : Այս սովորութիւնն ալ ան-
ցաւ լուսաւորչայ օրերէն , և մինչեւ մեր
Ծարդմանցաց օրերը՝ ոչ միայն նաւա-
սարդի սկիզբը՝ այլ և ամէն կիրակի օ-
րեր դարբինները քանի մը անգամ կուա-
նը կը զարնեին որ ամինան Արտաւազ-
դայ կապանքը , և դեռ հաւտացողներ
և վախցողներ կային , ինչպէս կը պատ-
մեն լորենացին և լողեացին : Ո եր-
ջիններուն ալ համնելով այս աւանդու-
թիւնը՝ հարկ սեպեցին որ ինչուան
Հայսմաւուրաց մէջ ալ յիշեն զայն :

Արդարե փափագելի էր որ այսպիսի
սովորութիւններէն անոնք որ անմեղ էն՝
մնացած ըլլային միշտ ազգերնուս մէջ ,
և եկեղեցին քաղաքական հանդիսաց օգ-
նելով փառաւորէր Հայոց տարեմուտը :

Հ. Դ. Ց

ԱՌ ՄՏԵՐԻՄՆ

ՆՈՒԷՐ ՆՈՐՈՅ ՏԱՐԻՈՅ

ԴԱՆԻ մի յըղեմ յոյժ գեղեցիկ ,
Արկոտասան ունի ձիւղիկ .
ՈՒԷՆ մի ձիւղոցն երսուն տերեւ ,
Պլատուղը նորա սպիտակ ու սե :

